

ԽՈՐՀՈՒՐԴ ԵՒ ՈՂՋԱԿԷԶ

Խորհրդանշանը նշանակութից առարկայի մը պատկերն է, որ կ'օգնէ երկրպագող հոգեոյն հասկալու հոգեւոր իրողութիւնն ։ Ներ իսկ խորհուրդը ներքին և նորեկան շնորհքի արտաքին տեսանելի նշանն է, նշանակալից արարք մը, աշխարհային բաներու մասնաւոր կիրառութիւն մը որ անոնց կուտայ յաւիտենական արժէք և այսպէսով կը մարմաւորէ և կը փոխանցէ հոգեկան իրողութեան։ Բոլոր խորհուրդներ խորհրդանշանական կերպեր և ձեւեր կը գործածեն։

Աստուածապաշտութեան մէջ խորհրդանշանները բան մը կը ներկայացնեն և կը թելադրեն, մինչդեռ խորհուրդներ կը կիրարկուին, միոհերդները Աստուածոյ եւ մարդուն միջնորդ հազարդակցութիւն մը կը հաստատեն, այս հազորդակցութիւնը աւելի հզօր և ազգեցիկ է քան փառաւորագոյն խորհրդանշանը։ Այս հազորդութիւնը կը կատարուի նշաններու միջոցաւ։ Այս նրանքները սրբազն իրեր են որոնք ո՛չ միայն հոգեւոր իմաստ մը ունին այլ կը փոխանցեն հոգեւոր հարառութիւն, չնորհք և օրհնութիւն ամէն անոնց որոնք երկրութեամբ անոնց կը մատենան և զանոնք կ'ընդունին։ Այսպէս խորհրդականութիւնը մնաց կը յայտնէ զԱստուած Գերբնականը՝ որ միշտ կը գործէ և զմեղ կը դանէ բընականին միջոցաւ։

Կրօնք մը որ իրմէ կը վատարէ խորհուրդները չի կրնար զԱստուած ժողովրդեան մերձեցնել, այլ ընդհակառակը կը հեռացնէ զայն մեղոնելով պաշտերութեան զգացաւը Անոր հանդեպ խորհուրդներու միջոցաւ զգացականնեն գերբգացականը կը վերթեւննք։ Կ'ըմբռննք միստիք իրողութիւններէ որոնց մեր միտք կ'առաջանագի մէջ են և զմեղ կ'առաջարդեն Անդէականին։ Որովհետեւ մահականացու ենք զԱստուած, կ'ըմբռննք և կը հազորդակցինք անոր հետ տեսանելի իրերով որոնց մեր միտքը աւելի յարմարուած է։ Իրենք իրեններէն իրենք մատուցանմքը — «Եւ զ.քոյս ի քոյոց քեզ մատուցանմքը»։ Անդրագոյն նպատակը աստուած պաշտութեան մարդուն

և Աստուածոյ իրար մերձեցումն է, և այս խորհուրդներու միջոցաւ կ'իրագործուի Խորհուրդներ Աստուածոյ ներգոյութիւնն ու անցրագունութիւնն կը հաչակին։ անձնք արարիչ և արարած իրար միացնող կամ մուրջն են։ Անսնցմով արարածի և Արարչի անձներաշնակութիւնը կը վերծայ, քանզի Յաւիտենական կատարելութիւնը միջոցի և ժամանակի մէջ կը թափանցեն։

Մարմանացեալ Բանը միջոցի և ժամանակի մէջ կը յայտնէ զԱստուած և նա ինքնէ ամենէն մեծ խորհուրդը։ տեսանելի պատկերը Յաւիտենական Աստուածոյ էութեան և միջնորդը Անոր և մարդոց միջեւ եկեղեցին բանին խորհրդաւոր մարմինն է։ Անոր շարունակական ներկայութեան օրկանը ւեկեղեցոյ հեղինակութեանէն կը բըխին բոլոր Խորհուրդները, անկէ կը ստանան իրենց աստուածային շնորհքն ու զօրութիւնը։ Աւսան Սկեղեցին դուրս Խորհուրդ գոյութիւն չունի։

ՊԱՏԱՐԱԳ ԿԱՐ ԶՈՀ

Աստուածապաշտութիւնը՝ ինչպէս ըսուեցաւ, մարդ արարածին գէպի Աստուած վերթեառութեան յարաբերութիւնն է, որ Զանով կը բացատրուի։ Զոհը կը յայտնաբերէ և կը յատկանչէ յարաբերութիւն Աստուածոյ հետո Մարդ երբ գիտակցութեան գայ և ըմբռնէ իւր արարած լինելլ երկիղածութեան և կախումը զգացաւմ մը կը զարթնու իր մէջ։ Նա կը բազայ բան մը մատուցանել, նուրիել անտեսանելի գերադոյն ոյժին։ Այսպէս զայն անմիջական պատճառն է երկիղի, անձկութեան, յանցանքի, հաշտութեան, զրգիսի։ այլ կերպով մարդկային հոգին կը փնտոէ հազորդակցութիւն Աստուածոյ հետ։ Զոհը ազատակամ մատուցում մըն է, խոնարհ նուիրում մը արարածին կողմէ իւր Արարչին։

Առանց զոհի կամ պատարագի աստուածապաշտութիւնը կրօնական յուզուեմնականութեան մը կը վերածուի։ ՀՀոգեւորութիւնն առանց շօշաբելի առարկային անիրական է մարդկային կեանքի մէջ, Թանզի մարդ միայն հոգի է, այլ ունի տեսանելի մարմին։ մարդ կը զայ պէտք իր ներքին հոգեկան նուիրումը արտաքին ծիսական արարկայով մը խորհրդանշելու։ Մարդ իր

հնագանդութիւնը արտայայտելու համար Աստուծության հանդէպ՝ նուէր մը կուտայ Անոր։ Մանչ մը փոքր նուէր մը կը մատուցանէ իր ձնողաց, ո՞չ թէ անոր համար որ արժեցաւոր բան մը ունի տալու այլ օրով։ Հետաւատենէն շատ բանն է զոր կրնայ ընել ու իրայիշացիներու Ցանքարի կառուցումը գերազոյն զո՞ւ ու նուէրն էր մատուցուած Աստուծոյ։ Թիբատոնէական հոյակապ եկեղեցիներ որոնց սերունդներ իրենց ճարտարագիտութիւնը, միտքը և ոյժը զակեցին իրապէս չեն ըմբռնութիւններ մինչեւ որ չգիտակցինք այն իրողութեան թէ անոնք ներքին մղումով մը իրենց ամենէն շատ Անտեսանելին նառիկեցին։

Դ) Զոհագործումը կը կայանայ մեր մատուցած ընծային փոխանցման մէջ, երկրէս՝ երկինք։ Անգանն է վայրը ուր փոխանցումը կը կատարուի։ Զոհագործման լիր փմասոց յայտնաւեցաւ Անչին վրայ կատարուած կատարեալ զոհումով՝ պատարագով։ Գինը յոյժ կարենոր է ասոր մէջ։ հասարակ բան մը չես կրնար զոհել այլ բան մը որ ամենէն շատ սիրելի է քեզի։ անձո՞ւ նոյնիսկ։ Զի տեսանելի զոհին մէջ, որ ծիսական խորհրդեամբ կը կատարուի, անձին անտեսանելի զոհագործումը պէտք է ըմբռներ։

Հիմ Կտակարանի Հրէից պաշտամանց մէջ երեք տեսուի զո՞ւ՝ պատարագ կը մատուցուէր (ա) Աղջակեզ, այսինքն ամբողջ զոհին նուիրումը Աստուծոյ և սպասումը կրակով։ թ) Խաղաղութեան զո՞ն։ հաւատոցնելը Աստուծոյ նուիրուած սրբացած գոնը կը ճաշուկէ և սերու հաղորդակցութեան մը մէջ կը մանէ Աստուծոյ հետ։ Հոս շիշտը հաղորդականութեան վրայ է։ զ) Վասն մեղաց զոհի այսինքն հաշտութեան և քաւութեան համար մատուցուած հաւատոցեալին հոգմէ որ կը խոսովանի իր մեղքն ու թերութիւնները առաջարկան ողջակիւ զումեներու մէջ կը մեաց իրենց կրօնքին էական մատը և Աւելի եղիցին աղօթք իմ որպէս խունկ առաջի քո տէր։ համբարձումն ձեսաց իմոց պատարագ երեկոյից (Աղմ. ձի.). սիեզ մատուցից պատարագ սրբնութեան, և զանուն Տեառն կարգացից (Աղմ. ձիէ). սՊատարագ Աստուծոյ հոգի խոնարհ, զսիրտ սուրբ և զոհոգի խոնարհ Աստուծուած ոչ արհամարէչն (Աղմ. Ծ)։

Դրէից պաշտամոնքին մէջ խորանը յայշ կարեւոր էր զի ան սեմբռոն էր Աստուծոյ ուր մաքրագարդող ու փոխակերերն ախնանդքին միտք կը ներկայացնեն յընչ հանոււրն՝ ընդունուած պաշտամունքի արտադական հիմունքը։

Հրէից պաշտամոնքին մէջ խորանը յայշ կարեւոր էր զի ան սեմբռոն էր Աստուծոյ ուր մաքրագարդող ու փոխակերերն ախնանդքին միտք կը ներկայացնեն յընչ հանոււրն՝ ընդունուած պաշտամունքի արտադական հիմունքը։

որպէս խորհրդանշան իրենց զոհին Աստուծուածոյ կողմէ ընդունուած ըլլալուն։ (Հայց. Եկեղեցիներու աւագ խորանէն կախուած կանթեղը որ կը խորհրդաւորէ Լուսաւորչի սուրբ հաւատքը գուցէ հրէից առն սովորութեան Նետուածուած կամ առն սովորութիւն ունի)։ Կրօնքի մէջ ամենէն նշանակալիք զարգացումը եղած է զոհագործման, հաշտութեան պաղափարի փոփոխումը սիրոյ գաղտփարին։ Այս փոփոխումը իր կատարեկութեան համաւ։ Պատարագի Հազորդութեան մէջ Մարգկարին զոհի անշան մատուցմամբ Աստուծուածային պարզեց զերէն վագիտաւուած է զոհագործման, հաշտութեան պաղափարի փոփոխումը սիրոյ գաղտփարին։ Այս փոփոխումը իր կատարեկութեան համաւ։

Մարգարէներ՝ յընդհանուրն՝ կը գուտապարտէն զանագործումը ու ողջակէզը։ Իրենց գատապարտութիւնը Զօհի գեմուուզը զուած չէ սակայն, այլ անոր վատթար կիրարկման գէմ։ Մարգարէներու բարկութիւնը անձոց զէմ է որոնք միջոցը նշպաւատիկին հետ կը շփոթին։ Մաքրամաքուր սրտագ զո՞ւ չեն մատուցաներ այլ իրենց կրօնական պարտուորս թիւնները կը ջանան կատարել Աստուծոյ բարկութիւնը մեջմաց ցընող պարաբա կենդանիներու, ողջակէզմամբ։ Անտեցի, մերժեցի զանուած ձեր, և ի տարեկանն ձեր ոչ հոտոտեցայց։ Զի թէ մատուցանեցէք զողջակէզս և զզո՞ւ ձեր ոչ ընկալայց և յերեւելիս փրկութեանց ձերոց ես ոչ հայեցայց (Ամօվս ե. 21-22)։ սԶի զողպամութիւն կամիմ, և ոչ բզպատարագ, և զզիսութիւնն Աստուծոյ՝ քան զողջակէզս (Պղմէ 6, 6)։

Սակայն հրէից այս անկման միջոցին իրկ պաշխարութեան և անձնազուհութեան և հաղորդութեան խորհուրդին հոգին որ կը յայտնաբերուի արարողական ողջակիւ զումեներու մէջ կը մեաց իրենց կրօնքին էական մատը և Աւելի եղիցին աղօթք իմ որպէս խունկ առաջի քո տէր։ համբարձումն ձեսաց իմոց պատարագ երեկոյից (Աղմ. ձի.). սիեզ մատուցից պատարագ սրբնութեան, և զանուն Տեառն կարգացից (Աղմ. ձիէ). սՊատարագ Աստուծոյ հոգի խոնարհ, զսիրտ սուրբ և զոհոգի խոնարհ Աստուծուած ոչ արհամարէչն (Աղմ. Ծ)։

Դալով նոր Կտակարանի, ան կը տեսն նենք բռն Զոհը, մեր Փրկիչը։ Հիմ Աւխոտ ողջակէզումները բռն Զօհին ստուերներն էին միայն, առն քոկ իրմով իմաստ մը կ'ունենան։ իր մասին Պօլոս կ'ըսէ. սՔը-

թիստոս սիրեաց զմեզ, և մատնեաց զանձն իւր վասն մեր՝ պատարագ և զինութիւն Ասուառնոյ թ հոտ անուշից ո (Եփես. Ե. 2): Թողհաննէս Մկրտիչ գոչեց օ ահաւասիկ Թրիստոս Պառն Աստուծոյ (Յոզհ. Ա. 35): Խրամբայաժմար մահը՝ Պառեքի (Երեխ Զատրիկ) վատկահան դառին հետ զուգագեպէպ է: Թրիստոսի չարչարանքներուն նզնաժառանին երեք կեպաքիրն + Վերջին Բնաթիք, Գերթուժնանի և Խաչ — կը նոչակին Հաւկորդութեան, Պատարագի, և Քաւութեան խորհնութիւնը: Քրիստոս իր կեանքը կուտայ, կը զահէ թ կեւափութեան Աստուծոյ: Այս ողջակիցուած և այլափիստուծ կեանցով Աստուծած մարգան հետ յարաքերութեան մէջ կը մտնէր Յարգուն մէջ և Մարյուն համար, լրիս անձնազունութեամբ, աստուծանին Բանը կը փրկէ սակեծաւ, գործութիւնը, քաւութեան նոխազ կը հաւել դիսանայ մարգառիթեան փրկութեան համար և կը յնու մարգուն գերազոյն պարստաւորութիւնը Աստուծոյ հանգէպ: Աջի այսպիսի իսկ և վայելէք մեզ Քահանայապետ, ուուրժ, անմեզ, անտրամտ, զատեալ ի մեղաւորոց, և բարձրացեալ քան զերկինս: որում ոչ հանապազ հորդէ և որպէս այլոց քահանայապետիցն նախ վաճն իւրեանց մեղացն պատարագս մատուցանել, և պատ վասն Մողնիքեանն: իսկ սա զայն միայն զամանակատան կատարեաց, զի զանձն իւր մատոյց պատարագ: (Երբ. Ե. 26-27): Քարձեալ, և Զի եթէ արբէն ցըսցն և նոխազաց և մասիր երնջոցն ցանեալ՝ զպգծեալսն սրբէր առ ի մարմայ սրբութենէ, հ՞րչափ եւս առաւնել արիւնն Քրիստոսի, որ ի ճենն Լուույն յաւիսեանականի մատոյց զանձն անարատ Աստուծոյ: (անգ. Գլ. Թ. 13-15): Ի գիրջոյ Յայտնաթեան մէջ կը տեսնենք երկնից ամբողջ փառարանութիւնը՝ Պառի խորանին վրայ զգենոյ ի սկզբանէ աշխարհից (Յայտ. ԺԳ. 8):

Այսպէս քրիստոնէական ծէսը զոհագործական հանգամանք մը ունի: Ասաքելոց Դամանակէն սկսեալ, պատարագի, զոհի, և Հաղորդութեան՝ խաչի և երկնային կերպուրի գաղափարները միաւ ցած կը գտնենք Ս. Հաղորդութեան խորհուրդին մէջ: 'ԱՌամակին օրնութեան զոր օրնենք՝ ո՞չ ապաքէն հաղորդութիւն է արեան Քրիստոսի, հացն զոր բեկանեմք՝

ո՞չ ապաքէն հաղորդութիւն է մարմայն Քրիստոսի (Ա. Կորնթ. Ժ. 46): Ծխական զոհագործական լիզու կը զանենք նաև պվարդապիտութիւն Ժթ. Առաքելոցոց զրքին մէջ — ոմանց կարծիքով 100-125 Յ. թ. ասենները գրուած — «Կոհանամք զքէն հայր մեր, յաղագս սրբոց Դամբեան սրբոյ որդույ քո: զոր յայտնիցեր մեզ ի ձեռն կաւակի քո Յիուուսիս (Էջ 45): Զոհագործման — զակի և այս գաղափարը մեծ համագումանք ստացած թ. զարուհի Նատ կտորաւեցած ո՞չ միայն Կողգոթայի հետ այլ հատե Հին Բախտ ծխական զոհերուն հետ: Մեր պատարագամտույցին մէջ այլ միենոյն գաղափարը շշշուած կը գտնենք ո՞ւ մէկալ առ ի մէնջ զիսնկանուէր մազթանս, սրպէս զպատարագն Արէլի, զնոյի և զԱրրահամուսւու: Ալրդի Աստուծոյ, իր պատարագի Հօր ի հաշտութիւն հաց կենցոց բաշխիս ի մեզ: հեղմամբ արեան քոյ սուրբ աղազեմք զքիզ, ոզպրմեա՝ արեամբ քոփ գրիկալ հօտիւ: Հապա խորհրդաւոր ատղը ւ Քրիստոս պատարագի բաշխի մերսւման սուրբ սուրբոց յաջորդող ողազքին մէջ կը կարգանք: միսկ ի վախճան առուրս այսոցիկ՝ զրովանդակ իսկ զպարտեաց մերաց իշեալ զգատակնիք: Խոսոր մեզ զիրդիդ քո միամին, պարտապան և պարտս: զի նումն և սծեալ, զառ և երկնաւոր հաց, քահանայապիտ և պատարագ: Յոյն, ձըռովմէական և ուրիշ եկեղեցիներու Պատարագամտույցներուն մէջ այլ նմանողինակ զոհական ազօթքներ կը գտնենք: Կաթոլիկ Պատարագամտույցին: աԵկուր, ո՞վ սըրբարար ամենակարող Յաւիտենական Աստուծուած և օրինէ այս պատարագը զոր քու սուրբ անուանք համար առաջազերեցնեք: Աւրիշ տեղ մը, «Աղօթեցէք եղբայրներ, որ իմ և Զեր պատարագը Աստուծոյ՝ Ամենակարող Հօր ընդունելի լինի»:

Քրիստոնէական պաշտամունքը ամենաներին պատարագի գաղափարէն չի կընար անջատուիլ: Քրիստոնէայի մը համար զոհը սրբաւեցած Կողգոթայի զրայ՝ ուր անուածած ասէրը իր լրութեամբ յայտնուած ցաւ մարզուն: Զոհին կամտառ մանք յաւիտենական կեանք կուտայ աշխարհի: Երբ որ աւելի խորը թափանցենք Աստուծոյ և մարդուն յարաբերութեանց մէջ պատարագի խորհուրդը մեզ աւելի ըմբռնելի կը հանեւ:

զիսանայ: Պէտք է կեանքը գոհել՝ կեանք ունենալու համար: ուրեմն մահը աստուածային կեանքի հետ յարաբերութիւնն է:

ՀԱՍՏԵՐԱԿԱՑ ԱԳՐԹՔ

Աստուածապաշտութիւնը առանձնական կամ նզնաւորական խնկում մը և կամ ներհայեցողութիւն մը չէ լոկ, այդ տեսանելի և անտեսանելի կողմերով հաւաքական ընկերային հանգամանք մը ունի: Հաւատացեալը Աստուածոյ աօն կը ներկայանայ որպէս մի անգամը մեծ ընտանիքի մը: Նա անդամ է Եկեղեցւոյ — որբազան ընկերակցութեան — անոր աւանդութիւններով կը մնանի, այդ հաստատութեան կեանքին, մի մասն է: անոր սուրբերուն հետ կը հազորդակցի: Մըրոց մատուցուած աղօթքը կամ քարեխսութիւնը որբան գեղեցիկ բան է: ան հօգեւոր ամուռ միասնականութեան մը շաղկապը կը ստեղծէ մեր մէջ, ապրուներու և մենազներու միջն իրական կամուրջն է: Հաւատացեալը իր ետև ունի երկու հազար տարուան ազգային և հոգեւոր մշակոյթ մը, պատութիւն մը որ նուիրուող և զոհող հոգիներու արինով ներկուած է: Անհատը մի մասն է դարաւոր և սրբազան հաստատութեան մը, անկէ գուրս առանձինն նա մեծ նշանակութիւն չունի: Խսամիրութիւն, անձապաշտութիւն գոյութիւն ունինալու չեն անհատին մէջ, ան պէտք է կորսնցնէ ինքզինք որպէսզի գտնէ գայն:

Ոչ մէկ քրիստոնեայ կրնայ իր հոգեւոր պարաւորութիւնները կատարել առանձնութեան մէջէ: Բօղոքական անհատապաշտական փիլիսոփայութիւնը ժխումն է հասարակաց աղօթքի՝ աստուածապաշտութեան: Անհատը գործարանաբորսութեան մը մի մասնիկն է որ յարաբրութեան մէջ է Աստուածոյ հետ, գործարանաւորութիւն մը որ կենգանի կը պահօքի Ս. Նոգոյոյ ներւ գործաթեամբ, ուստի առանձնական խոհանքեր և ապրումներ լոկ անձնական գործ մը չեն, այլ պէտք է անոնց վրայ նայինք Աստուածոյ նպատակին և փորձին և Եկեղեցւոյ ամբողջականութեան համար ունեցած իրենց յարաբերութեան տեսակէաէն:

Ստեղծագործութիւնը ամրողական կեանքի մը օրհնութեակի համարէ: անհատը

ստեղծուած է ամրողջին համար, և ոչ թէ ամրողջը անհատին համար: Գիտուն, թժիկ արուեստագէտ նայն, ամէն մէկը բան մը կ'ընէ ամրողջի սիրոյն համար: Իրենց ուժերն ու կարողութիւնները կը զոհն հասարակաց բարօրութեան համար: Հասարակաց աղօթքը ուրեմն շատ մեծ կարեւորութիւն ունի անձնին փիկութեան համար: Ան է որ ամրողջ կեանքը դէպի Աստուած կ'ուզողէ և կ'առաջնորդէ: Անհատին Աստուածոյ հետ յարաբերութիւնը, իր ներքին կեանքին փերելքը կ'իրագործուի իր Եկեղեցւոյ հետ ունեցած յարաբերութեամբ: Այն նորիլուկ մտածողութիւնը թէ Եկեղեցի յաճախելու պէտք չկայ, այլ տան մէջ մատաւցուած աղօթքով բաւականակալու է մարդ, ամենէն անհիմն և պիտի կարծիքն է: Երբեմն կը լսենք գայս նոյնիսկ մեր ժողովուրգէն ումանց կոզմէ: Արոնք անխորհուրդորէն կ'ըսեն: — Ինչո՞ւ Եկեղեցի երթամ, տունս միթէ չի՞մ կրիար աղօթել: Ինչպէս արտասանիմ այն աղօթքները՝ որոնք իմս չեն այլ ուրիշ մը հեղինակած է զանոնք: Ինչպէս գործածիմ այն լիզուն որ քնական չի թուիր ինձ: Խախ ըսենք որ Եկեղեցի չենք երթար ըսելու, ընկելու խորհելու այն ամէն բաները ինչ որ մենք կը փափաքինք: Հոգուով ու երկիմն մտքով յագնած կուզանք Եկեղեցի: Կ'ըշանքանք որ մեր հոգիները խալազութեան մթնոլորտները վերելակին: Աւատի հոգինաբարը մեղեգիները խունկին գուլայ գուլայ վերելքն ու բուրումը, մոմերու պլազմումը, երկրպագութիւնը հաւատացեալ հոգիներուն մեր մէջ պաշտումի զգացումը կը հրահրեն: Աստուած աշունչը հոգեմեսն անձերուն հեղինակած աստուածային խօսքն ու պատգամն է: Ժամագիրքի աղօթքները, շարականները նոյնանան հոգիներու, ստեղծագործութիւնն է: Գալուզ լիզուին, անհրաժեշտ է որ ան լլուայ երապուրիչ, բայնաստեղծական և պերճ, իսպառ հեռու ատփակութիւնն է ճապացութիւննէ:

Ս. Գատարագ, կամ ոնէ թօրհուրդ և ծէս առանձինն չի: Կատարուիք, այլ ժողովուրգին: մասնակցութեամբ: Պատարագի մատուցումը առանց հաւաքական աստուածապաշտութեան վաւերական չէ: Հին գրիստոնեայք միասին կ'աղօթէին: Հին Եկեղեցւոյ բոլոր ծխակատարութիւնք հաւաքա-

կան հանգամանք կը կրէին, բոլորին մասնակցութեամբ կը կատարուեին:

Մարդիկ համարական գդացման ժամանակ, առարիեր ընթացք կ'ունենան: Չեն ըներ այն բաները ինչ որ իրենց առանձնութեան մէջ պիտի ընէին: Հոգիդ որպիսի՝ բարձունքներ չի ճախրիր, երբ խմբովին եկեղեցւոյ մէջ և Հայր մեր, օֆոռք ի բարձ ձունաւ, և զաւատամբք, կամ միուրք սուրբ երգուի:

Ա. Հաղորդութեան ելորհորդը մեզ երկինք կը վերացնէ: Իրեշտամիներու և իրեշտակապեաներու պաշտամունքին հետ կը սանդղամատենք իրկնային գմրէթը ուր Աստուած զիովին Ներկայ է: Աւատի եկեղեցւոյ մինուրաը պէտք է միստիքական: Մեծ և Աքանկերին փենութիւնը արտայացող հանգամանք մը ունենայ: Պարզ արահի մը մէջ օրուեանան ազօթք չէ կարելի մատուցաներ: Կմեզ ներկնող որինչ կայ հոն չ շարում ուղղել, խօսի, քննադատել, երբեմն ազգագլուհի ոչ միայն սխալ է այլ մեղք է Եկեղեցւոյ մէջ: Անոնց տեղը եկեղեցին գործ է, զասարաններու կամ սրաներու մէջ:

Աստուած պաշտութեան միջոցին քահանայի և ժննդովուրդի միջն եղած յարարերութիւնը մօտիկ քան մը չէ: Քահանան ժողովուրդին համար կը պատարագէն իսկ ժողովուրդը կը մասնակցի ինչ որ քահանան կ'ընէ: Նա հաց և գինին և մատուցան Աստուածոյ որոնք փոխակերպեալ և սրբազորեալ մէջ կը տրուին ճաշակելու: Պատարագի սրբազորաւուը վսեմ զգացութեր կը յարուցանէ մեր մէջ: Ամանք Ս. Պատարագին չեն ախորժիր, քանզի իրենց ճաշակի մշակուած չէ խորհրդաւորի և զնմի համար: Կոմիտաս վարդապետի և Հայ Պատարագը, և եւրոպացի մէծ երաժշտագէտներու գրած պատարագները, օրթօթօրխոները, հակեհանգստեան երկերը և սրբազան երաժշտութեան զանազան ժամերը հոգեպարար ստեղծագործութիւններ են երաժշտական, գեղագիտական թոյրերով համաշնակաւուր տեսանելի աշխարհին մէջ, և ուր

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՅՈՒՔԸ

Եւ այս երեքին մասնաւորապէս աշխօթքը սոնելով՝ կրնանք ըսել թէ, ասոր պէս Աստուածոյ հետ ուզզակի հաղորդակցութիւն նշանակող նուիրական պարտականութեան մը մէջ կեղծիք խառնել՝ շատ պատապատելի և յիմարական պիտի ըլլար: Արդէն ըսինք առաջ, «Թէ ինչպէս աղօթելու ենք» հարցումին պատասխանելու առիթով, Արտուս այսակ ծշմարիտ ու անկիծ աղօթքին, անոր մատուցումի կիրապին ու արցիւնքներուն վրայ կը խօսի, պարզելով ժողովուրդին տոջն ճշմարիտ աղօթաբրութեան նոր ուզին, որուն մէջ անյաջազութեան հանդիպիլ անկարելի է: Անը զու յորժամ կայցես յազօթս, մո՛ւտ ի սենեակ քո, և փակեա՛ զգուրա քո, և կ'ո՛ց յազօթս առ Հայր քո՞ ի ծածուկ: և Հայրն քո՞ որ տեսանէ ի ծածուկ, հատուցէք քո՞ յայտնապէսու (Մատթ. Զ. 6): Ճու, այս հատուածին մէջ, կը տեսնենք քրիստոնէին աղօթելու կերպը բազգատութեան զրուած ցուցամոլ Փարիսեցին կերպին հետ, որուն գործածած ձեւերը կին արգարութեան ձեւերն էին: Մինչդեռ՝ Յիսուսինը, զերի համարին մէջ, նոր Ալխոտ աւետարանական ողին և երկնից արքայութեան կերպն է:

Քանի որ մինչև հոս աղօթքի տեղին, առանձնական կամ հրապարակալին ըլլալուն, երկրութեան կամ զատարկարանութեան, մատուցանելու ձեւերուն հետյանի վրայ՝ ազօթքի մասին ընդհանրապէս խօսելու առիթով, և Տէրունական Աղօթքին տուն տուող պարագաներուն վրայ առ համառօտակի խօսեցնք, կիմա կը մայ աղօթքի բանաձեւին, այսինքն Տէրունական

մարդկային հոգին երկիրածութեամբ կը վերեւակէ իւր Արարէին Անոր փառակից ըլլալու, ամէն անձ եպիսկոպոսն սկսեալ մինչեւ մօմտակալ երախան քան մը ունին ընելու խօսքով, շարժաւմով, զգացումով և երգով:

ԴԵՐԵՆԻԿ ԵԳԻՒԿՈՊՈՍ